

լանտիոյ հեթանոսներուն քրիստոնէա-
կան հաւատքը քարոզելու :

Իս թղթերէն կ'իմացուի որ համ-
պուրկցիք մինչև թ դարուն միջոցները
հիւսիսային ովկիանոսը պարտեր էին ,
բայց վերջը երթեկուցութիւնը դադրե-
լով այն կողմերուն վրայի տեղեկութի-
ները մոռցուեր էին :

Կրէճոյնանտիոյ վերջին գաղթական-
ներուն եպիսկոպոսները սկզբան հռով-
մայէն կը ղրկուէին և մինչև 1418 ղեռ-
իրենց հայրենական երկիրներուն այս-
ինքն Երուսեղիոյ հետ վերաբերութիւն
ունէին : Կրէճոյնանտացիք տասանորդի
անունով հռովմայ պապերուն տարուէ
տարի 2600 լիտր ժանիք կը ղրկէին :

Կրենց զլիսուոր քաղցներն էին Կուր-
տա և հաստալիդ . սկզբան Կրէճոյնան-
տիայէն Երուսեղիա երթալն ու դառ-
նալը գրեթէ շատ երկայն կը բռնէր . կը
պատմեն որ 1383ն Երուսեղիա նաւ մը
հասեր է որ վեց տարուան մէջ ըրեր է
այս ճամբորդութիւնը : Եւս պատմու-
թիւնը որչափ ալ չափէ դուրս երևայ ,
բայց անկէ կրնայ իմացուիլ որ հիւսի-
սային կողմի նաւապետները շատ ետ
էին նաւավարութեան արուեստին մէջ :
Նորեքտասաներորդ դարուն մէջ հան-
դիպած Սեաւ մահ ըսուած ժանտախ-
տը՝ մինչև Կրէճոյնանտիա տարածուե-
ցաւ ու գաղթականաց մէջ շատ ջարդ
ըրաւ . 1418ն ալ մտակայ երկիրնե-
րուն բնակիչքը այն կողմերը արշաւե-
ցին ու մեծ ջարդ մը տուին , որով գաղ-
թականները քիչցան ու կամաց կամաց
պատմութեան մէջ անուներն ալ չմնաց .
ժ.Ձ . դարուն նորուեկիացիք շատ փորձ
ըրին Կրէճոյնանտիա մտնելու , բայց սաւ-
տիկ սառերուն պատճառաւ չկրցան փա-
փաքնուն հասնիլ : Ս երջապէս 1721ն
տանիմարքացիք նոր գաղթական մը հա-
նեցին ու շատ դժուարութեամբ կրցան
Կրէճոյնանտիա մտնել , ասոնցմէ են հի-
մակուան բնակիչները :

Կրէճոյնանտիոյ գաղթականներէն շա-
տերը նոր նոր երկիրներ գտնելու մրա-
քով դէպ 'ի հիւսիսային արևմտեան կող-
մերը երկայն ատեն ճամբորդութիւնը ալ

ըրին , և գտան Հելլէնանտիա ու Ս
լանտիա ըսուած ընդարձակ երկիրնէլ
աշխարհագրաց շատ հաւանական կ'
ըլեայ որ այս նոր գտնուած երկիրն
Եմերիկայի հիւսիսային կողմերը ըլլա-
ւ Բրիտանի 1380 թուականին վենե-
կեցի Նիկոնոյ երևելի ցեղէն երկու հ
գիբուրը Սքանտինաւիոյ կողմերը քալ-
ցին , ու պտրտած կողմերուն վրայ մ
աշխարհացոյց տախտակ մը շինեցի
Եւս տախտակներուն մէջ Ֆերո
կղզիներէն դէպ 'ի արևմուտք հաղ-
մըն հեռու Եւրոպիանտիա և Ս
չեոյ երկիրները կը յիշուին , զորոնք
րէճոյնանտացի մը գտաւ , որն որ ալ
ծութենէ մը այն տեղուանքը նետու
լով տեղացոյց ձեռքը գերի ընկաւ ու
սոր անոր ծախուելով բոլոր երկիրը
տրտեցաւ . իրեն պատմածներուն նայ
լով այն երկիրները հիմակուան Ս
կովտիան և Եւր Սնգղիան կը կ'
ծուին : Եւս և ասոնց նման պատմ
թիւններ լուսաւորեցին Բրիտանայ
Կոլումբոսին միտքը , որ այնչափ ջո
գով ետեւէ եզաւ ու նոր աշխարհքը
Եմերիկան գտաւ :

Հ . Գ . Մ .

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՆԵՐ

Թէ հոգ կ'ընես կը տանջուիս՝
Ամենէն մարդ կը ճանչցուիս .
Իսկ թէ անհոգ կը յորանջես ,
Ըսէ թե՛ ես գու՛ որ մարդ չես :

Սոխակն մարդիկ ձայնը կը լրանն ,
Ճընճըուկը կ'ատեն զանի կը սիրեն .
Ճընճըուկն 'ի տանիս կը թողուն հանգիստ ,
Կը բանտեն սոխակն կը շարքեկեն խիստ :

Թէ տղան իմանար , ծերը կարենար ,
Եոյլը կամենար ,
Աշխարհիս մէջը՝ գիտնաս՝ անհմար
բան մը չէր մընար :



Generated on 2017-07-12 07:36 GMT / http://hdl.handle.net/2027/uc1.b3592997
Public Domain, Google-digitized / http://www.hathitrust.org/access_use#pd-google